

անցնելով քննելու ու բանաձեւելու իր դատատանները կը յաւելու:

1. — « Լուսաւորութեան շաղկին մէջ հազիւ թեւակոխող մեր ազգին համար կը վախենք թէ մի դուցէ չափէն աւելի դժուար լոյս մը յանկարծակի վնասէ երկարատեւ մուկին վարժուած աչքերու»:

2. — « Իրական սեռի իրաւանց խնդիրն դեռ մեր մէջ կիրկիչ օրուան խնդիր մը չի կրնար համարուիլ»:

3. — « Իրաւունքի մասին սխալ հասկացողութիւն մը պարտականութեան ամէն ծանօթութիւններ կրնայ մոռցնել տալ, մոռցողութիւն՝ որ աղէտաբեր կրնայ լինի մեր ազգային կեանքին համար»:

Ընդունելով հանդերձ որ կրնը երբեք նըկատուելու չէ սարուկ մը այլ մարդուն ձեռքը՝ Չօհրապ չափազանց կը գտնէ կրնող մասնակցութիւնը ընկերային կեանքին պարզեւած ազատութեան եւ իրաւունքին, որովհետեւ կրնը, կ'ըսէ ան, «օտարական է բոլորովին քաղաքակրթութեան այն հակայ շէնքին՝ որ այլ մարդն իւր արիւնովն, իւր քրտամբը կառուցած է. բոլոր այն հրաշալի զիւտերուն մէջ զորս մարդկային հանձարը կ'արտադրէ, կրնը դեռ բաժին չունի»: Աւելին կը յանդգնի ըսել Չօհրապ. «Ընկերական կեանց մէջ կրնն թշուառութեան եւ անիժից տարր մ'է միայն եւ ոչ այլ ինչ»⁽¹³⁾:

Այս խիստ քննադատութեան դէմ ձայն բարձրացուց Ռ. Յ. Պէրպէրեան, պաշտպանելու համար Տիւսարն ու Մայտայի գաղափարախօսութիւնը, ցոյց տալով կրնող ազնուական ու լաւ կողմերը, մօր մը քաղցր պատկերը, կնոջ բերած օժանդակութիւնը այլ մարդու քաղաքակրթական բոլոր ձեռնարկներու մէջ, թուելով մտաւորական մարդին մէջ եւս նշանաւոր հանդիսացած կրնը, որոնք համաձայն իրենց սեռին փափուկ եւ շնորհալի ձիրքերուն, նպաստած են դարգացումի⁽¹⁴⁾:

9. Չօհրապի քննադատութիւնը կը պարունակէ անտարակոյս չափազանցութիւններ, բայց նա տեղի չի տար իր տեսակէտին մէջ եւ երկրորդ յօդուածով մը «Պա-

րոյի մը պէտք կայ»⁽¹⁵⁾, Պէրպէրեանի լուրջ ու ազնուական տեսակէտները հեղնարար առնելով կը նկատէ զայն կնամու մը՝ որ թոյլ տուած է իրեն կատարել նըկատ խնկարկութիւններ հաճոյ բլլալու համար կանանց սեռին: Չօհրապի բոլոր ձիրքերը կը վերջանան հոն թէ հակափրկատուական է խօսիլ այլ մարդու եւ կնոջ հաւատարմութեան վրայ, որոնք իրենց բընութեամբ եւ ձիրքերով տարբեր բլլալով, չունին միեւնոյն իրաւունքները վայելելու հասարակաց դեռին մը:

Մայտայի հեղինակուհին, սակայն, կրնող ազատագրութեան դատն ստանձնելով այն հետեւութիւններու յանդած չէ, ինչ որ Գ. Չօհրապ կը տեսնէ ու կը դատարկեւորէ: Թերութիւններ, անճիշտ տեսութիւններ, վտանգաւոր բացատրութիւններ կան վէպին մէջ, որոնք կրնան սխալ մեկնուիլ. բայց Չօհրապին ըրածն ալ յայտնապէս չափազանցութիւն է: Տիրական գաղափարը որ կը շարժէ Տիւսարը՝ եղած է աղատել կրնը ստրկութեան վիճակէն, ցոյց տալ որ անոր մէջ ալ կայ անհատականութիւն մը, կնոջ բնութեան ու պաշտօնին համապատասխան զիտակից եւ պատասխանատու պահանջ մը՝ հաւատարիմ ընկերն բլլալու այլ մարդուն ընտանեկան կեանքին մէջ, պահանջելով միեւնոյն հաւատարմութիւնը նաեւ անկէ: Կրնը, ի հարկէ, բնագիտական զիտերով աշխարհը կերպարանափոխելու զործին մէջ, դրատունները զրքերով լեցնելու ձիրքին մէջ, եւ կամ պատերազմներով երկիրներ զրաւելու շահատակութիւններու մէջ կատարած չէ այն դերը՝ զոր այլ մարդը կատարած է. բայց այս՝ մարդկային քաղաքակրթութիւնը չէ լուկ, որուն այնքան ուժգին շեշտ կը դարնէ Չօհրապ: Եթէ անխտելիօրէն ըստ յոյժ է այս գեանին վրայ այլ մարդուն ստաւելութիւնը, սակայն այդ իրաւունք չի տար անոր՝ որ աւելի ազատութիւն վայելէ քան կրնը ամուսնական կեանքին մէջ. կրնայ անշուշտ այլ մարդը ընտանեկան կեանքէն դուրս վայելել աւելի բարձր պա-

տիւններ, զլուխ անցնելով ժողովուրդներու վարչութեան, եւ բարձրանալ աւելի բարձր դիրքերու՝ քան կրնը, որուն պաշտօնը գերազանցապէս ընտանիքի համար է: Մարդկային քաղաքակրթութեան հիմը արդէն ընտանիքն է, եւ հետեւաբար գերազանցապէս կրնն է պատճառը նաեւ մարդկային քաղաքակրթութեան, եւ զայն նրբացնող, կատարելագործող, ազնուացընող տարրը: Մայրն է որ իր զղացումի ուժով, սրտի առաքինութիւններով եւ անոնց ամենափափուկ ներգործութեամբ կը նըպաստէ քաղաքակրթութեան՝ ազնիւ ու կիրթ դաստիարակութիւն տալով իր դասակներուն, եւ պատրաստելով անոնց մէջ մաքուր եւ զաղափարապաշտ ողի մը, ու ստրկեցնելով ձկալի բարիքն, եւ ազնուական գեղեցկին: Մայտայի հեղինակուհին չի կրնար հանդուրժել որ յանուն ազատութեան այլ մարդը զրժէ իր սիրոյն, իր ընտանիքին, եւ միեւնոյն դժբախտ պարագայի մը մէջ ինկող կնոջ հանդէպ՝ դառնայ խկապէս բռնաւոր մը: Ընտանեկան հաւատարմութեան խնդիրն մէջ է որ Տիւսար կը պահանջէ հաւատարմութիւն իրաւունքներու, ինչ որ ամենատոյգ է եւ ամենաարդար:

2. ՄԵՍՐՈՊ ՃԱՆԱՇԵԱՆ

(Շարունակելի)

Ա Ղ Ո Ւ Ո Ր Տ Ո Ւ Ն Վ Ս

Իմ ազգուր տունկ, անցեալ տարի շփոթէն Թաղկած էիր ճիշտ այս ոսկի եղանակին. Արեւն ու ջուրը կարծես թէ ալ անգոր են Գեգի տալու հոգեպարար գարգը խունկին... Բայց կը մոռնամ որ քեզ ջըրող ձեռքը հիմա Շիրիմին մէջ կեանքին յուշերը կը համրէ. Վերընծիւղած մօրքս բոցոտ կուրծքին վըրայ՝ Գուն ամենէն գուցէ չքնաղն ես անոնցմէ... Եւ այս հողին մէջ կը մեռնիս, երբոր արդէն Ունիս կարօտն ուրիշ հողի մը՝ որուն տակ Լուս կըրակի մը խորհուրդով մոխրացած են Գեգ խընամոյ երկար մտտերն այն ըսպիտակ. Բաւական չէ՞ արցունքս որ դու ծաղկիս նորէն վերածընած անոր սրտին կարօտներէն...

ԱՐՄԵՆ ԵՐԿՍԹ

ԳԻՒԱՆԱԿԱՆ ՆՕԹԵՐ

Բազրատունեան « Հայի Գիւցազն »-ի մասին

Հայ գրական աշխարհի մէջ, ինչպէս նաեւ հայադէտ եւրոպացիներու առջեւ իրբեւ հսկայ կոթող նկատուած է Մխիթարեան Ուխտիս նախկին կարկառուն դէմքերէն Հ. Արսէն Բազրատունիի հանձարեղ գործը « Հայի Գիւցազն »-ը, բովըր ամբողջ Հայ լեզուի բովանդակ ճոխութեան եւ ասացուածներուն:

Անոր մասին վերլուծում մը չէ որ պիտի ընէմ, ինչ որ շատ զբաղեցնելու կողմէ ժամանակի շրջանին եղած է մերթ ընդ մերթ՝ առաւել կամ նուազ չափով: Եւ ոչ ալ մտադիր եմ ցուցադրել հոս անոր քերթողական արուեստի անուրանալի մեծութիւնը եւ կատարելութիւնները, որոնք կը զբաղեցնեն մինչեւ այսօր ալ հանրութիւնը, ինչպէս կը տեսնենք « Բազմավեպ »-ի վերջին թիւերէն իսկ, ուր կ'ըմբերանուի փաստերով այն հանրածանօթ զբաղեալ (այսօր հանդուցեալ) որ նորասիրութեան մը հովերով կը ձգնէր վարկաբեկել այդ Մխիթարեան տիտանը՝ պարզապէս ծառայած ըլլալու համար դիտումնաւոր մը տայնութեան մը: Ստուգիւ արգահատելի եզրակացութիւն, որուն երբեք պիտի չուղէ ստորագրել ընդհանուր Հայ գրականութիւնը ոչ մէկ ժամանակի մէջ՝ եթէ ոչ լուկ եպիսկոպոս սկզբունքով լեցուած նախանձորներէ:

Թողլով ուրեմն Բազրատունեան փառքը իր բարձրութեան մէջ իրբեւ ըստ առածին « ալն ի մտանուջ իւրում »՝ պիտի տամ համառօտիւ քանի մը մանրիկ տեղեկութիւններ այդ հոյակապ գործի նախապատրաստական շրջանին եւ կազմութեան շուրջ, ինչ որ անտարակոյս պիտի հետաքրքրէ յատկապէս մեզ ամէնքս:

Նախ ըսեմ որ Փրանս. Համայնագիտակ մը հետեւեալը կը գրէ Հ. Արսէն Բազրատունիի համար. « En 1832 il revient à Constantinople pour y réunir les matériaux d'une grande épopée nationale, Haïg, à laquelle il travaille depuis cette

(13) Երկրագուն, 1883, թ. 10, էջ 305-312:
(14) Երկրագուն, 1883, թ. 11, էջ 337-344:
Ի պատասխան Չօհրապի եւ ի պաշտպանութիւն

Տիւսարի յօդուածաշարքեր ունի նաեւ Արշակունի Յովհաննէս. տես Երկրագուն 1884, թ. 1-4:
(15) Երկրագուն, 1883, թ. 12, էջ 363-368:

époque»¹:

Իսկ ինչ որ ինձի ծանօթ է Մայրալանքիս դիւանական վաւերագրերէն՝ յայտնի եւ բնական է որ վանականներու միջեւ եղած ժամանակակից թղթակցութիւնը հետաքրքրուած է օրական տեղեկութիւններով:

Հիւրմիւզեան Արքայապետին համաձայն Բաղրատունի իր «Հայկ Դիւցազն»ը պատրաստած է Պոլիս եւ զայն հետը վանք բերելով առաջին անգամ յանձնել է կարգաւ շ. Ալիշանի, որ արդէն կանխաւ նամակներով թախանձել է տեսնել այդ հրաշակերտը: Ահա թէ ո՛րքան հակառակը կը փաստէ այս կէտը՝ քան ինչ որ Օշական յատուկ մտայնութեամբ կը բացատրանէ հետեւեալ յանդուզն դատաստաններով. «Օ երկրս երանեալ մանկամտութիւնը Հայոց մեծ դիւցազններդակին՝ որ իր քերթուածին սեւազրութիւններէն իսկ կը սարսափի ուրիշներու ձեռք անցնելու»: Բաղրատունի վանական իր խցիկին մէջն ալ միշտ զբաղած է իր այդ գործին օրրատրեայ կատարելագործութեամբը եւ աճապարանք չունի տպագրութեան տալու, թէպէտեւ վանական Հայերը կը թախանձեն որ մամուլին յանձնէ օր առաջ, մինչ նա դեռ բոլորովին չաւարտած եւ ժամանակի կարօտ կը համարի, այն ատիճանի որ Հիւրմ. Արքայապետ ինքնիրեն կը խորհրդածէ, որ եթէ «նմա թողուցումը՝ խիթամ թէ երբեք չասիցէ զայն աւարտեալ»: Ան արդէն աւարտած էր ի Պոլիս 1852ին ու Պէշիկթաշիեան ու Սր. Հէքիմեան հոն առաջին ընթերցողները եւ դժայրոյնները եղած էին: Այնու հանդերձ Արքայապետը կ'ըզէ ի գործ դնել այդ իր մտադրութիւնը քննիչներու եւս դնահատանքը լսելէ վերջ:

Դիւցազններգութիւնը «երկայնատող» ըլլալով կանխաւ կը մտածեն տպագրել «տառամանչիւնին նորաձոյլ տառիւք», ըստ արտայայտուած բացատրութեան: Մէկ մտահոգութիւն մը կայ սակայն. շ. Արսէն նուիրելով իր «Հայկ Դիւցազն»ը յանուն ազգին եւ Հայաստանի, ինչպէս կ'ըսէ Հիւրմիւզեան, «մեք մեզէն պարտիմք տը-

պագրել զայն», այսինքն նուիրած չըլլալով զայն որոշ մեկեւնասի մը՝ զրոսէն նըպաստի յոյս չկայ տպագրութեան ծախքերուն համար: Թէպէտեւ տպագրութեան ճակատը բաց ի «Առ Մայրն Հայոց» ընծայականէն՝ կը տեսնենք անկէ առաջ նաև ոտանաւոր ընծայական մը «Առ ազատ սեպուհն Միհրան Տիւղ»: Միւս կողմէ ի պատրաստութիւն հրատարակութեան բերել կու տան «տպագիր քամբիոնս գարդուց», ինչպէս կը կարդանք առ շ. Յովհաննէս Սորիսեան Արքայապետը զրած նամակէն⁽²⁾, որպէսզի անոնցմէ կարենան առաջուց ընտրել կարեւոր եղածները: Հետաքրքրական է անշուշտ թէ ո՛րքան ծախք պահանջուած է «Հայկ Դիւցազն»ը ի լոյս ընծայելու համար: Պարզ 500 օրինակի համար 1500 Փրանք. իսկ եթէ պատկեր ալ դրուի՝ իւրաքանչիւրին համար 500 Փր. նշանակուած է: Դժուարութիւններու առջեւ ի սկզբան մտադիր եղած են դնել առջեւը, ինչպէս կը զրէ արքայապետը առ շ. Բարսեղ⁽³⁾, «պատկեր մի ճակատովն հանդերձ եւ վիճակից իսկ եւ միւս եւ ըզկենդանագիր քերթողին եթէ չընդդիմանայցէ այն բացարձակապէս»:

Հուսկ կը յանձնուի մամուլին, եւ կ'արժանանայ ընդհանուրի դնահատանքին, եւ Արքայապետը դոհութեամբ կը փութայ հարգել նաև իր Գերպ. հարադատին, թէ բաղրատունեան այդ մեծ գործը աւարտած է (1858ին) հասարակաց ուրախութեան մէջ «յոյժ պառչածապէս»⁽⁴⁾:

Թէ արդեօք «Հայկ Դիւցազն»ը ինչ տըպուտրութիւն գործած է հետագայ մերձաւոր տարիներուն մէջ եւ ինչ դատաստան բրած են նաև օտարներ անոր մասին՝ կ'արժէ նախ յիշատակել Պէշիկթաշիեանի կողմէ առ Բաղրատունի ուղղուած հետեւեալ խօսքերը. «Բարձր, ահա դարձեալ Հայկ, անմեկնելին ի յուշոյ մերմէ. եւ մինչ գրեմ առ Ձեզ անդէն իսկ սիրտ իմ եւ զրիչ վազեն ի Հայկ. իղձ, տուփումն, տենչ եւ քաղց մեր վասն նորա անդթարար աղեկիղեն դմեզ: Երդմնեցուցանեմ զՁեզ յանուն ամենագոյնի եւ յոյժ ար-

(1) G. Vapereau, Dict. univers. des contemp. Paris, 1858. p. 58.

(2) Հիւրմ. Արք. առ շ. Յովհաննէս Սորիսեան, 1856 Յունվ. 8:

(3) Նոյնը առ շ. Բարսեղ Մարտիրոսեան, 1857 Փետր. 12:

(4) Առ Գերպ. եզ. Հիւրմ. Փետր. 21:

դարացի անհամբերութեան մերոյ, մի եւս դանդաղել՝ առաքել աստ զՀայկ լուսեղէն պահաւն, եւ կամ եկայք դուք ինքնին. չիք այսուհետեւ խտիր ընդ Ձեզ եւ ընդ Հայկ. երկրքեանքդ իսկ վիճակեցայք յանմահութիւն»⁽⁵⁾:

Թողունք շ. Ալիշանի կողմէ առ Բաղրատունի տրուած «քերթողահայր» մակդիրը՝ Գերպ. Եղուարդ ալ կը հարողդէ Հոյմազէն 1863 թուականին, թէ Սոմասքի կրօնաւորներէն երեւելի քերթող մը կար-

(5) Պոլիս, 13 Հոկտ. 1857. - տե՛ս Բզմ. 1936 Օգոստոս-Դեկտեմբեր (բացատրի թիւ), էջ 397:
(6) Գերպ. եզ. Հիւրմ. առ Հիւրմ. Արք.:

ՃՇՏՈՒՄՆԵՐ

ԱՎԱՄԱՅ ՊԱՏԱՍԽԱՆ Յ. ՔԻՐՈՍԵԱՆԻՆ

«Բազմալեզու»ի թիւ 1-2-ում (1949 թ.) Պ. Յ. Քիրոսեանը «Ճշտումներ»ի կարգով մի գրութիւն է գեղեղել, ուր հանդիսի յարգելի խմբագրութիւնն ընդգծել է այսպիսի տողեր. «Նկատելով, որ Պ. Յ. Քիրոսեանի և Պ. Հայկ Պէրպէրեանի միջեւ բացուած բանավէճը գիտական սահմանն ինչպէս, հոս այլևս վերջացած կը համարինք»:

Այս տողերն էլ նշում են, որ հայ բանասիրութեամբ զբաղող Յ. Քիրոսեանի և Պէրպէրեանի նիրառական պարտականութիւնն է պատշաճութեան սահմանից չչեղել և վերջ տալ ստեղծած հիւանդագին գրութեանը:

Ընդգծելով յարգելի խմբագրութեան ճիշտ մտեցումը, այժմ երկու խօսք էլ ասեմք 1947 թ.ին «Անահիտ»ում մեր գրած «17-րդ դարի մի անյայտ ձեռագիր» խորագրով յօդածի վերաբերեալ «Բազմալեզու»ի թիւ 1-2-ում (1949 թ.) Յ. Քիրոսեանի հարողած սխալ տեղեկութիւններն մասին:

ա) Նշեմք նախ, որ 17-րդ դարի անյայտ ձեռագրի մասին Յ. Քիրոսեանը կարծիք է յայտնել զբազիրը և մանրանկարներն առանց տես-

դարով Բազմալեզուի կողմէ եղած Հայկի դրուագի թարգմանութիւնը՝ այնքան ըստանշանցեր է «ընդ գիւտան եւ ընդ իմաստոս» որ անուաներ է զԲաղրատունին «Հոմերոս»: Սոյն քերթողը սակայն չէ ծածկած ըսելու որ անյաջող եղած է Բազմալեզուի գործածած տաղաչափութիւնը, որուն համար նոյն նամակին մէջ կը խընդրէ Գերպ. Եղուարդէն որ ինչ ինչ մասեր Հայկէն բառացի թարգմանուած իրեն զրկուին, որպէսզի ինքը զանոնք կրկին ոտանաւորի վերածէ⁽⁶⁾:

Կատարուած է այդ փափաքը եւ իրագործուած է Սոմասքի կրօնաւորին մտադրութիւնը՝ չեմ հանդիպած տեղեկութեան մը:

Շ. Ղ. ՏԱՅԵԱՆ

նկու, իսկ շտեմած մի ձեռագրի մասին արտայայտել, նշանակում է բանասիրական գրականութեան հանդէպ մեղանշել: Բայց դա առաջին երեւոյթը չէ, որ Պ. Քիրոսեանը հայ մամուլում ձեռագրի մասին անճիշտ տեղեկութիւններ է գրել և թիրիմացութիւնների պատճառ հանդիսացել: Դեռ 1946 թ.ին էր, որ «Էջմիածին» ամսագրի Ազգի-Մայիս համարում լոյս տեսաւ Յ. Քիրոսեանի հարողած տեղեկութիւնը, թէ Թարիզի «Ս. Աստուածածին» եկեղեցուն պատկանող ձեռագիրը «կը գողցի, կտոր կտոր կ'ըլլայ և էջ-էջ Փարիզէն մինչեւ Ամերիկա կը ծախուի»:

Արդպատականի վաստակաւոր Առաջնորդ՝ Ներսէս Արք. Մելիք-Թանգեանը, Կարապետ աագ քահանայի միջոցով, թերթում հրատարակով հերքեց Յ. Քիրոսեանի անճիշտ տեղեկութիւնը, արձանագրելով, թէ Թարիզի եկեղեցուն պատկանող ձեռագիրը ոչ գողացած է, ոչ էլ Փարիզէն մինչեւ Ամերիկա ծախուած:

Բ) Յ. Քիրոսեան իր «Ճշտումներ» գրութեան մէջ գրել է նաև այսպիսի տողեր. «Երեմեան չափազանց հարեանցի կը ներկայացնէ ձեռագիրը իր վերոյիշեալ գրութեան մէջ»:

Դա պատահականութեան արդիւնք չէ, այլ կատարուած է գիտակցաբար: Ընդգծել ենք զիստորապէս զբազիր հիմնական, էական մասերը: Յետոյ՝ նկատի առնելով, որ ձեռագիրը հայ մանրանկարչական արւեստի մի թանկագին